

Linn

1469

1999

Ա.Ռ.Ա.Զ.Ն.ՈՐԴ. Ա.Ռ.Ա.Զ.Ն.ՈՐԴ. Հայոց
40-1

ՀԱՏՈՐ Ա.Ռ.Ա.Զ.ԻՆ

ԱՏԱՄՈՒՆՔ

Guide Hygienique
Vol. 1

Hygiène des Dents

ԵՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Դիմ Երեմ Պահեկան

معارف نظارت جليله سنك في ٥ ربیع الآخر سنه ٤١٦ فـ ١٢
اغسطس سنه ٣١٤ تـ ریخـ ٢٥ نـومـ لـ رـ خـ صـ تـ اـ مـ سـ يـ



Ա. ՊՈՂ. Խ. Ս

ՊԱ.Դ.ՐՈՒԹ. Ա.Խ.Թ.Ը.Բ
Պապ-Ալի, Էպուստուս ճատկափ թի 54

1899



Հայոց պատմութեան . Ա

20ն

ԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԲԱՐԵՒՐԱՐԻՍ



SOP. ՍէՐՎԱՉԻՑ ԷՎԵԼԻՆԻ

(181 — 1898)

ՈՒՍՈՒՑԻՉ

Թժէկական վարժարանին և . Պոլոյ

ՊԱՏՈՒՅՑ ԸԱԽԱԳՈՎ

Կայս. թժէկական Ժողովոյ

ԱՆԴԱՄ ՇԵՐԱԿՈՒՅԻ



SOP. Ա. Ի.

4(1464-աս) 38 1465

1462-ԲՕ

Մեծապատիւ



Տօք. Վ. Մ. Թորդոմեան էֆէնտի
Առևագետ Ազգ. Վարչութեան Ռւսումնական Խորհրդոյ
Ազգու եւ Սիրելի Արհեստակիցու.
Մարդկութեան եւ մանաւանդ մերայնոց,
արողութեանս ներածին չափ փոքրիկ ծա-
յութիւն մը կատարած ըլլալու նպատա-
կաւ, 30 ամեայ աշխատութեամբ պատրաս-
տած, ԱՌԱՋՆՈՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ա-
նուն, Քառասուն հարուբներուն առաջինն եղող
ԱՇԱՄՈՒՆԻՔ անուն առողջապահական գործիս
հրատարակութեան համար պէտք եղած պաշ-
տօնական հրամանագիրը կայսերական կա-
ռավարութենէն ստանալէ յետոյ, պատուար-
ժան Խորհրդոյդ գնահատման եւս կը ներկա-
յացնեմ, որ եթէ յարմար եւ օգտակար
գատուի Ազգային վարժարանաց համար ալ,
խնդրեմ բարեհաճիք պէտք եղածը տնօրի-
նել եւ ընդունիլ առթիւս յարգանացս հա-
ւաստիքը:

Մնամ Զերդ

Տ. Իրթիւնձեսն

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՅ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՄ

ՈԽՍՈՒՄՆ. ԽՈՐՀՈՒԹԳ.

Աղքային կեղրոնական վարչութեան.

Թիւ 88.

Աղնուաշուք

Տօք. Մահուէլ պէյ Բ. Խոթիւճեան.

Աղքային կեղրոնական վարչութեան Ուսումնական Խորհութգու, առ որ ներկայացուցած է իք Զեր Առաջնորդ Առողջապահութեան աշխատասիրութիւն, գոհութեամբ տեսաւ թէ՝ այդ գործն թէ՛ բժշկական և թէ՛ լեզուաբանական տեսակէտներով խնամեալ աշխատութիւն մ'է եւ յանձնարարելի ամէն դասակարգի ազգայնոց ընթերցանութեան:

Հետեւաբար առ այս Խորհութգս իւր խնդ ակցութիւնն յայտնելով առ Զերդ Աղնուաթիւն եւ փափաքելով օր առաջ ի լոյս ընծայեալ տեսնել այդ օգտաշատ աշխատասիրութիւնն ի պէտս Հայ ժողովրդեան, պատիւ ունի ընդ գրոյս առ Զեզ վերադարձնել գործոյն ձեռագիրն:

Մնամք խորին յարգանօք

ի դիմաց Ուսումնական Խորհրդոյ

Ատենադպիր

Ատենապետ

ՊՕՂՈՍ Գ. ՔԵՐԵՍԷՃԵԱՆ ՏՕՔ. ՎԼՇՐԱՄ Ա. ԹՈՐԳՈՒՆԵԱՆ

25 Յուլիս 1897. Կ. Պոլիս.

Առողջութիւնը մարդոյս
մեծագոյն հարատութիւնն է :

Առողջ ապրելու եւ միանգամայն հանրական
ու տարափոխիկ հիւանդութիւններէ կարելի ե-
զածին չափ աղտոտ մնալու համար, Առողջապա-
հութիւն կոչուած կենապահիկ գիտութեան ու-
սումն անհրաժեշտ է :

Առողջապահութիւնն իր բնիկ հանգամանք-
ներով երկու գլխաւոր ճիւղերու բաժնուած է,
ինչպէս .

1. Առողջապահութիւն ընդհանուր, եւ

2. Առողջապահութիւն մասնաւոր :

Ա. Ըստհանուր Առողջապահութիւնը կը սորվեցնէ
մարդուս մարմինէն դուրս գտնուած ամէն յարա-
բերեալ առարկայից առողջապահութիւնն . ուտե-
լիք, խմելիք, գերեզմանատուն . հիւանդանոց,
զօրանոց, բանտ, գործարան, դպրոց, եւայլն .
որք անմիջական յարաբերութիւն ունին մարդուս
առողջութեանը հետ :

Բ. Մասնաւոր Առողջապահութիւն, որ կը սորվե-
ցընէ յատկապէս միայն մարդուս կազմութեա-
վերաբերեալ առողջապահութիւնն :

Ըստ իս այս երկու գլխաւոր ճիւղերէն զատ
եթէ մարդուս մարմնոցն գոնէ գլխաւոր անդամոց

առողջաբանութիւն մ'ալ յատկացուի, ա'լ տւելի օգտակար կրնայ ըլլալ եւ այն տուեն առողջաբանք աւելի արդիւնաւոր ծառայութիւն մը մաս տուցած կը լլան մարդկութեան:

Այս սկզբամբ Ալռաջնորդ Առողջապահութեան խորագրով փոքրիկ հատորիկներ հրատարակելով պիտի խօսինք մարդուս մարմնոյն գլխաւոր անդամոց առողջապահութեան վրայ. եւ ահա այս առողջին Հատորիկը կը նուերենք Ագուանց վերաբերեալ առողջապահական պայմանաց, որոնց ուսումն ամէն մարդու, ուր եւ ինչ վիճակէ այս ըլլայ անհրաժեշտ է:

Մասնաւորապէս ծնողը եւ դաստիարակի այս պայմանաց գործադրութեան աւելի կը պարտին, որք իրենց կոչման բերմամբ, երախայ եւ մանկիկ մեծնելու հարկին մէջ են:

Դուք ծնողք, այս տեսութեամբ, յիշելու էք թէ, ձեր սիրասուն զաւակունք, իրենց ձեռքերն ու բազուկները տարածելով կը պաղատին ու կը հայցեն ձեր խնամքներն, որոնցմով միայն պիտի կարենան ակռայի անտանելի ցաւէ, նա մանաւանդ գիշերներն անքուն անցնելէ ազատ մնալ:

Ներկայ առողջապահիկ գործոյս բնթերցանութեան ու հրահանգիչ ուսուցման համար ձեր զուհած ժամանակին փոխարէն՝ բիւրապատիկովը որձարուած պիտի ըլլաք, երբ նոցա քաղցր պիտն ու կորովի առողջութիւնը վայելէք:

Թէպէտ եւ ընտանեկան բժշկին օգտակարութիւնը խիստ մեծ է, բայց առաւել օգտակար է մանկան առաջին տարիներուն մէջ ընտանեկան

առողջապահիկ օրինաց գործադրութիւնը. զիտղայոց նախնական առողջութենէն կախումն ունի նոցա ապագայ քաջառողջութիւնը:

Յիշեցէք, երբ հիւանդութիւն մը կամ որեւէ դիսպուած կամ վտանգ մը մարմնոյս մարմնոյն մէկ անդամը, մասը կամ կողմը հիւանդացնէ, բնութիւնը մերթ ըստ ինքեան եւ մերթ բժշկին խնամոցը միջնորդութեամբ կրնայ միշտ դարմանելու զորինակ բորբոքումը կ'անհետանայ, վէրքերը կը գոցուին, թափած մասերու տեղ նորը կը յաջորդէ, կոտրած սոկորները կը փակին ու փտածները կը նորոգին, բայց Ագուանց միայն բացառութեամբ նորոգում չեն ընդունիր. այս իրաւամբ ատամունք, մարդուս մարմնոյն միւս ամէն անդամներէն ու մասերին աւելի ու կրկնակի խնամոց պէտք ունին, որոնցմով միայն կարելի է հիւանդութիւններէ ազատ պահուել:

Մեր այս ձեռնարկ որ 30 տևեայ աշխատութեան արդիւնք է, զոր հետզհետէ հրատարաւելով Քառասուն հատորներու պիտի յանգի. նոցա հրատարակութեամբ լոյս տեսնելու եւ մերնմանեացն օգտակար ըլլալու յայսը կախումն ունի առողջապահամասէր ու մարդասէր ազգայնոց օժանդակութենէն:

Նթէ ձեռնհասութեամբ եկեղեցի, դպրոց, որբանոց կամ հիւանդանոց մը կանդնել չկարողացայ, սոյն աշխատութեամբ գոնէ մասամբ իւիք օգտակար լինիմ մերայնոց, որոց պարտիմ իրբեւ ազգային անհատ եւ բժշկ ըստ կարի ծառայել խզմի մտօք, որ այս քանի մը տնէ բաղկացեալ

գիւղերու մէջ անդամ անօգուտ չմնար, բաւ է
որ միայն մի ընթերցող ունենայ: Գիտնալ պէտք
է որ առանց առողջապահական օրինաց մանկան
տրուած դաստիարակութիւն, գիտութիւն, ար-
ուեստ ու արհեստ հիմնապէս ապարդիւն կը
մնան, զի:

Ո-ւ որ առողջութիւն չի այ, հա բարեկեցութիւն աւ
չէ կայ:

SOP. U. F. ԻՒԹԻՒՑԱՆ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Քաջառողջ անձի առամանց համար սովորու-
թիւն է ըսկէ, առէրէտէ պէս ականեր և կեռառէ-
նան աւ շնունդ ունէ:

Արդարեւ մարդուս բերանն իր առողջ փիճա-
կին նշանակն է. վասն զի անեղծ ակռաներն ի-
րենց փղոսկրեաց սպիտակութեամբն, անհոտ եւ
վարդագոյն լինտերովն ու բարեգեղջրթունքնե-
րովը կը յայտնեն թէ քաջառողջ է բերան: Արդ
ի մի բան, եթէ բերնի բոլոր մասերն անազարտ
ու առողջ ըլլալով իրենց պաշտօնն ըստ պատշաճի
կատարեն, բնական է որ մարսողութիւնն ըստ
օրինի կը լինի եւ մնունդը բնութեան օրինաւոր
միջոցներովը կրնայ հալորդուիլ մարմնոյն ամբողջ
գործարանացը, տալով նմա կատարեալ առող-
ջութիւն:

Ընդհակառակը ըրթանց գունատութիւնն, ա-
ռամանց սեւութիւնը, լինտերուն անկանոնու-
թիւնն ու անսնցմէ վաղած արիւնն ու թարախն
որք շունչը կը հոտեցնեն, ասոնց ամէնքն ալ բա-
ւական հեռուէն իսկ կը ծանուցանեն, թէ անձը
վատառողջ, կազմուածքը հիւանդ, արիւնը նուազ
ու անզօր է:

Եերնի մասանց սյս հակաբնական հանդամանք

յայտարար նշաններ են ներքին հիւանդութեան մը, զորօիինակ, խողախտութեան, ծիւրախտի, մանաւանդ հաղպահական ախորի եւ առ հասարակ որկորի, աղեաց եւ այլն հիւանդութեան:


Մեր ըսածը գիտնականապէս կը հաստատէ, «Եատուիք», գարուս ամէնէն նշանաւոր անգիւացի առողջաբանն, իր սա անմոռանալի առածովը:

Մարդուս բերանն իր մարմնոյն բանալին է:

Առողջապահակուն այս նշանաւոր առածը կը հաղսրդեմ մեր ընթերցողաց որ ամէն ժամանակ ուշադիր ըլլան բերնի մաքրութեան:

Աւրեմն սկսինք մեր գործը:

Յանձնութեան



ԿԱԶՄԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԱՏԱՄԱՆՑ

Մարդուս ակաւաներն իր մարմնոյն մէջ գըտնուած 206 այլեւայլ ձեւով ու մեծութեամբ սուկորներու նման են, որք միայն իրենց արմատով ուկրային կազմութիւնն ունին, բայց ի ներքուստ կակուլ եւ արտաքուստ կարծր մարմիններ են:

Ատամաննք երկու մասերէ բազկացեալ են, ինչպէս լինուն գուրս անսանելի մասէն, որ կը կոչուի պատկ կամ գագաթ, եւ ծամելեաց փոստին կամ կապիճին մէջ պահուած անտեսանելի մասէն՝ որ կը կոչուի արձար:

Ատամանց արմատը պատկէն զատուդ ըրջանակն աւ վիշ կը կոչուի:

Ատամաննք չպատիսակ նիւթէ բազկացեալ են, ինչպէս:

1. Փառկէ.

2. Արահանդակ.

3. Արահանդակ եւ

4. Շաղախէ:

Ա. Փղոսկրն, որ լինուերէն դուր կիտուածով ըրջապատեալ է, ատամանց մեծ մասը կը կազմէ

28 1466

Գ 1462-60

բաղադրութեամբ ու կազմութեամբ կը նմանի ոսկորի . անոր նման ձիւղաւոր խողվակներ ու նի . վղոսկրի կեդրոնը պարապ է ուր կը լեցուի ատամնամիս :


Բ . Ատամնամիս . ատամանց ներքին ու կակուղ մասն է , որոյ մէջ կը պատսպարին ատամունքը սնուցանող չնջերակք , երակք ու նոցազգայութիւն տուող ջիղերն :

Գ . Ատամնակիտուածն . ատամանց պուակն արտաքուտ պատող ամէնակարծր նիւթն է . որով ատամունք կը պաշտպանեն զիրենք մաշեցնող ու վնասող ամէն տեսակ կարծր մարմնոց դէմ :

Դ . Եազարն ալ ոսկրային նիւթ մ'է , որ կը ծեփէ ատամանց արմատներն ու զանոնք ծնոտից կապիճներուն մէջ կը հաստատէ :

Մարդուս ատամանց թիւն է (32) երեսուն եւ երկու :

32 ատամանց 16 ը , վերին ծնոտին եւ միւս 16 ն ալ սոտրին ծնոտին վրայ պինտ կերպով շարուած են . երկու ծնոտից աջ ու ձախ կողման վրայ 8 ակտն հատ : Մէն մի ատամունք , ոսկորեայ բարակ միջացանելով մէկզմէկէ զատուած ու մէն մի ատամնակապիճի մէջ հաստատուած է : Երբ ակռաները թափին , ոսյն ատամնակապիճք նախ կը պղացիկնան , եւ յետոյ բոլորովին կը փեճանան :



Ա . Առաջին տեսակի ատամանց թիւն է 8 . կը կոչուին հայէլ (հերձատամունք) եւ են սեպաձեւ , տափարակ , սրածայր , գագաթներով պարզ կոնաձեւ և միշտ մի արմատ . ատամանց չորսը վերին եւ չորսն ալ սոտրին ծնոտի ատամնային աղեղաց ու աշակեղման մասերուն մէջ չարուած են :

Բ . Երկրորդ տեսակէ եղով ատամանց թիւն է չորս . կը կոչուին կաբէչ (ժանիք , խածառող , շընտամունք) , ատամիններէն աւելի երկար ու հաստ են . արմատնին կոնաձեւ ու գագաթնին աւելի սուր է . ատամանք ալ մի արմատ և շարուած են 8 հատիչներու իւրաքանչիւր կողման կից , շարունակութեամբ դէմ յետ կոյս , մէկ հատն աջ և միւսը ձախ կողմն :

Գ . Երրորդ տեսակի պատկանողներն ալ կը կոչուին հանրէլ սոքա և ս երկու տեսակ են :

Դ . Մանրէլ գործ , որք կը կոչուին նաեւ փոքր

կամ կեզծ աղօրիք կամ Ենուատամոնք 8 հատ
են. ոքա առաջն երկու տեսակներէն աւելի
ստուար, միարմատ եւ կոնսածեւ են. պստկներնին
տափարակ ըլլալվ, խորթուրորթութիւններ ու
նին իրենց գերին մակերեւոյթին գրայ, որոնք
կարիչ առամանց իւրաքանչիւր կողման կից եւ շա-
րունակաբար գէպ յետ կայս շարուած են, չորսը
վերին եւ միւս չորսն ալ ստորին ծնուափ գրայ:

2 . Առաջիւ ժե . խոշոր կամ ձևաբառ . Եւ առաջ
12 հատ եւ ատամանց ամէնէն խոշորներն են . եր-
կու արմատ ունին եւ երբեմն ալ երեք . այսպէս
բաժանեալ արմատներն ընդ հանրապէս ուղղվեն,
բայց երբեմն ալ ճիւզերէն մին կիսի նման կորած
ըլլալուն մեծ գաւարութիւն կը պատճառէ կո-
պիէն հանելու . Ասոնց պատկաց խորթութոր-
թութիւնները փոքր աղօրիքին խորթուրորթու-
թիւններէն աւելի են . ասոնք չարուած են Յ ա-
կան հատ մէն մի ծնոտի վրայ ու ատամանց շար-
քին ամէնէն վերջինն են , այսինքն փոքր կամ կեղծ
աղօրիքներուն շորունակութեամբ , նշիկին կամ
նշագեղձին ու կոկորդին մօսագոյնը :

Մարդուն ականաները կը բռնսիս ըստ գոյացութեան ծնելին Յամփուն (1) եւ կը Ապանան պէս մինչեւ 23 տարեկան եղած տաեն, հետեւեալ եւ դանակաւում:

1. Բայց ակրաներով ծնած նորածիններ ալ տեսնուած են,
ինչպէս աշխարհանչուկն թիեր, նախազան Գաղղիոյ Հանրապե-
տութեան և մեծ պատմաբանն, ակացյով ծնած է:

Նախ կը ծնին վարի ծնոտին երկու միջին հատիչ-ներն :

Բ. 6րդ. ամիսէն 10րդ. ամիսը վերին ծնողի
չորս հատիչները կը բուսնին. մինչեւ այն ատեն
մանուկը կուենայ 6 ատամունք

Պ. Մանուկը մէկ տարեկան եղած տտեն, ա-
տամանց թիւը կըլլայ 12. ինչպէ՞

Զորս հատիչ վերի ծնութին վրայ .

Չորս հատիչ ստորին ծնոտի վրայ .

Զորս առաջին կամ փոքր մանրիչ (կեղծ աղօքիք) երկու ծնոտից վրայ :

Պ. Մանուկը մէկ ու կէս տարեկան եղած ա-
տեն, ատամանց թիւը կըլլայ լի, ինչպէս՝

Չորս հատիչ վերին ծնոտի վրայ :

Չորս հատիչ ստորին ծնութիւն վրայ:

Չորս փոքր մանրիչ ստորին ծնուախ վրալ.

Չորս կտրիչ երկու ծնոտից վրայ ։

Ե. Քսաններորդ ամիսէն սկսեալ մինչեւ երկու տարեկան եղած առեն չորս ազօրիք կը բուսնին, որով առամանց թիւը կըլլաց քսան եւ կը լրանայ նախնական կամ առաջին առամաբռնութիւնն :

Ս.յս 20 ատամունք առ առաւել մինչեւ երկու տարի ու կէս ժամանակամիջոցի մէջ կը բռւնփն-սակայն բնութեան նախասահմանեալ օրէնքով այ-սինքն մանկան եօթներրորդ տարին մտնելու ա-մեն անպատճառ թափելուն առթիւ կը կոչուին ժամանակառող, նախական կամ կաթի ատամունք :

Այս 20 կաթի ատամունք, մասնկան 7 րդ՝ տարիէն սկսեալ թափուելով եւ անոնց աեզն երկրորդ անգամ բռւսածներն, որք առաջին 20 ին

նման փոփոխելի չեն, կը կոչուին աԵւողական, որք թուով 32 են. ինչպէս որ արդէն ըսինք:

Այսպէս մարդ՝ իր գոյութեան մէջ երկու անգամ ակռայ կը հանէ:

Ինչ կարգաւ որ կը բուսնին ատամունք նոյն կարգաւ ալ կը թափին. ինչպէս, նախ վերին ծընոտի երկու միջին հատիչք. յետոյ դարձեալ նոյն ծնոտի երկու մեծերն եւ յաջորդարար միւս մնացածներն:

Երբ կաթի ատամունք կը թափին, տեւողականք կ'սկսին հետեւեալ կարգաւ:

1. Եօթներորդ տարիէն մինչեւ իններորդ տարին կը բուսնին հատիչք:

2. Տասներորդ տարին կտրիչք.

3. Տասնեւմէ կերորդ տարին փոքր մանրիչք.

4. Տասնեւութերորդ տարիէն մինչեւ 25 րդ տարին վերջապէս կը բուսնին խոշոր մանրիչք:

Այս պահուս կը լրանայ ահա ատամնաբուսութեան կաղմախօսական երկրորդ գործողութիւնն: Այս պատճառաւ է որ ամէնէն վերջը կամ ուշ բուսնող ակռաները կը կոչուին նաեւ չմասպահեան ադամանեն, որոնք մարդուս մինչեւ 20 ամեայ տարիքին չհասած չեն բուսնիր: Պէտք է ամեայ տարիքին չհասած չեն բուսնիր: Կաթի ակռանալը նաև թէ, երբ իմաստութեան ատամունք գիտնալ նաև թէ, ապա արդու կմախի, բուսնին, ապացոյց են թէ մարդու կմախի, այսինքն մամոյն ամբողջ ոսկորներուն կազմուայինքն մամոյն ամբողջ ոսկորներուն կատարելագործեալ է: Խմաստութեան թիւնը կատարելագործեալ է: Խմաստութեան ատամունք, որք ըստ օրինի պէտք է բուսնիլ մաստամունք, մարդու կմախի ասուած միջոցին, բայց չատկան 48րդ. տարիքին հասած միջոցին, բայց չատկան 16 էն մինչև 30, երբեմն 50 և 76րդ. տանգամ 16 էն մինչև 30, երբեմն 50 և 76րդ. տա-

քեկան հասակին մէջ բուսնելու օրինակները տեսնուած է:

Նոյնպէս ալ երբեմն վերին ծնոտի փոքր հատիչները բնաւ չեն բուսնիր. այս բանը միւս ատամանց վրայ բնաւ տեսնուած չէ, թէպէտ և կըրնան ուշանալ, բայց անպատճառ կը բուսնին, այսինքն վերի ծնոտի կտրիչք երբեմն 10 տարի ուշ կը բուսնին:

Պէտք է գիտնալ թէ, երբեմն ալ մէկ քանի տեւողական ատամունք, կաթի ատամունք չթափելին առաջ կը բուսնին. ինչպէս են վերին և ստորին երկու ծնոտից ամէն մէկ կողման վեցերորդ տարիին մէջ բուսած չորս ատամունք:

Շատեր զանոնք իբրեւ կաթի ատամունք նկատելով ու անխնամ թողլով շատ անգամ կը կորսնցնեն:

Կաթի ատամունք տեւողական ակռաներէն աւելի փոքր, բայց արմատնին տեւողականներէն աւելի խոշոր և աւելի երկայն են:

Կաթի ատամանց ոսկրանալը մանկան մօրը յղութենէն չորս ամիս յետոյ կսկսի արգանդին մէջ, այնպէս որ մանուկը ծնած օրը ժամանակաւոր հատիչներու պսակներն ամբողջովին, իսկ ժամանակաւոր հատիչ ատամանց երկու երրորդ մասն և մանրիչներուն ալ կէսն ոսկրացած են: Բայց մանուկը մէկ տարեկան ըլլալէն յետոյ ատամանց պսակներն սկրանալ կսկսին որ կը չարունակէ մինչեւ չափահասութեան տարիքը: Բուսնելու ատեն միանգամայն տեւողական ատամանց

պատկները կոկոին իրենց արմատներուն մէջ յօշ
րինուիլ:

Սոյն նոր ատամանց պսակներն ոսկրանալով հետ
զհետէ իրենց ձեւն ու մեծութիւնը կը ստանան։
կաթի ատամունք նուազ առ նուազ հալելով կը
փճանան, և վերջապէս միայն իրենց պսակները
մնալով կոկոին երերալ ու թափիլ այն կարգաւ
որով կը բուսնին։

Մանուկը հինգերորդ ամսուն մէջ մտած ա-
տեն, ակռաները ծածկող լինտերու մասը կ'ոկոի
ուժգին կերպով սեղմուիլ, որնոր օրըստ օրէ բա-
րակնուրով վերջապէս կը պայթի և ահա այն ա-
տեն ակռան դուրս կը ցցուի։

Ակռաներուն դուրս ցցուիլն ընդհանրապէս
բնականէ սահմանեալ կարգաւ կը կատարի։
այսու ամենայնիւ շատ խոսարմունքներ ալ կը
պատահի, ինչպէս նախ սաորին ծնոտի ատա-
մունք կը բուսնին։ բայց հակառակն ալ կը պա-
տահի։

Իրբեւ ընդհանուր կանոն՝ ատամունք զոյգ կը
բուսնին. բայց հակառակն ալ կըլլայ։

Ակռաները բուսնելին յետոյ ոչ իրենց ձեւին
և ոչ իրենց մեծութեանը մէջ կը փոխուին, մի-
այն թէ բուսնելու ատեն, եթէ փոքր ինչ կա-
կուղ են տարուէ տարի կը պնդանան։

Եթէ ատամանց բուսնիլն ուշանայ, այն ատեն
ընդհանրապէս իրարու ետեւէ կը բուսնին, սովո-
րական ժամանակին աւելի շուտ և շատ ագամ
չորսը, վեցն ու մինչեւ ութը մէկէն։

Այս կերպ պատահած ատեն, ատամունքու-

սութիւնն, ոչ միայն խօստ քիչ ցաւ կուտայ, այլ
եւ ատամունք, աւելի բնոտիր, առաղջ ըլլալով, ա՛լ
աւելի դիմացկուն կ'ըլլան եւ դիրին կը բուսնին։
Ոիայն թէ երբ ազան չափազանց նիշար, ողնա-
թէքութեան, խօզախտութեան նման հիւտնդու-
թեանց ենթակայ ըլլայ, այն ատեն ատամունք
ուշ բուսնելից զատ սակրափտութեամբ աւելի շուտ
կը թափին։

Մարդուս ակռաները բերնին մէջ, այնպիսի
եղանակաւ չարուած են, որ վերինը վարի ծնոտէն
աւելի մեծ կամար մը յօրինելով, բերանը գոց-
ուած տուեն վերին ատամունք սաորին ծնոտի ա-
տամունց վրայ թեթեւ պատշգամ մը կը յօ-
րինեն։

Ատամունք չէ թէ մէկ մէկի կը պատասխանեն
այլ մէն մի ակռայի դէմ երկու ակռայ կը գըտ-
նուին. այսպիսի չարք մը խօստ կարեւոր է, զի
եթէ մին թափի անոր գէմը գանուող ակռան
բոլորպին անօգուտ և անգործ չմնար։

Ատամունք բնդհանրապէս ուզիվ գծի վրայ
կը բուսնին, բայց երբեմն գէպի առաջ, ետեւ,
աջ կոմ ձախ կողմը կը ծախն, որք ոչ միայն
դիմաց գեղեցկութիւնը կը խանգարեն, այլ
ծամելու գործադութիւնն ալ կը դժուարու-
ցընեն։

Մարդուս ակռաներն ամբողջովին կարծր չըլ-
լալով ներքին մասը մաս է, նոր կը գտնուին
ծնոտին մէն մի ատամունքապիճի ու ատամանց
արմատներուն կեդրոնն ամէնափոքր ծակեր,
ուսկից ակռաները սնուցանող արեան չնչերակ-

ներ և նոցա զգայութիւն տուող ջիզեր ներս մըտ-
նելով կը պատապարին :

Ա.տամանց այս ներքին կակուղ ևւ խիստ զգա-
յուն մասն երբ ետեւէ աւելի սեղմուի և կամ
տաքութեան ու պաղութեան աստիճանի մեծ
փոփոխութեանց ենթակայ ըլլայ, ակռան ցուիւ
կ'սկսի :

Ա.տամանց այս մասն երբ վտանգի, այն ատեն
ակռայն իր զգայութիւնը կը կորսնցնէ և կ'սկը-
սի սելնալ:

Ա.կռաներուն կեանք տուող գլխաւոր ջիզն որ
ուզգակի ուղեղին կը ծնի, մորդուու կազմուածքին
մէջ գանուող ջիզերուն ամէնէն մեծն է :

Ա.յս ջզին երկրորդ և երրորդ ճիւղն է որ
մէն մի ակռայի արմատին մի ամէնանուրու ջիզ
մը կուզարկէ : Ա.յս պատճառաւ է որ ակռայի
ցաւ ունեցողներն ուզգակի կերպով այսինքն ա-
ռանց աչքի, ականչի եւն . հիւանդութիւն ունե-
նալու աչք, ականչք և ուրիշ հեռաւոր անդամ-
ներ կրնան ցաւիլ: Առով պէտք չէ մունալ թէ
շտա անգամ աչքի, երեսի, ականչի ցաւեր ակ-
ռային հիւանդութիւններէն յառաջ կրնան գալ.
ուստի եթէ բժիշկը հիւանդին բերանը բանալ
տալով ատամանց վիճակը չքննէ, անօրինած
գարմաններն անօգուտ կը մնան. հիւանդու-
թեան կամ ցաւին պատճառը չգիտցուած մնա-
լուն համար:

Ա.յս ջիզ ցաւակցութեան ջզային դրութեան
հետ խիստ յարաբերութիւն ունենալով, ատամ-
նաբուսութեան ատեն, երբ չափազոնց գրգռի,
աղայք ջզային ցնցման, կարկամութեան եւայլ
հիւանդութեանց ենթակայ կ'ըլլան :

ԳԼՈՒԽ Բ.

ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԱՏԱՄԱՆՑ

Մարդուս՝ աեսակաւ երեք եւ թուով եսե-
սուն երկու ակռաներն երեք գլխաւոր պաշտօն-
ներ ունին, ինչպէս՝

Առաջին : Մարդուս դէմքին վայելչութիւն
կուտան :

Արդարեւ եթէ դեռ ոչ ծերացեալի մը կամ
երիտասարդի մը ատամունք թափին, բերանը
տափակնալով, դէմքը կը տգեղնայ :

Երկրորդ : 32 ատամունք մարդուս դէմքին
կարեւոր չնորհք մ'ըլլալով հանդերձ, միանգա-
մոյն բերնին մէջ գտնուող գեղձերէ իբրեւ ջուր
արտադրեալ լորձին միջոցու, կերակուրները կա-
կուղ խմորի վերածուելով, ոչ միայն զանոնք
գիւրաւ կլանելի, այլ միանգամայն գիւրամար-
սելի ընելու կը ծառային :

Երրորդ : Գիրերն ու բառերն յստակ հնչեւ
կուտան : Ասոր համոր է որ, հատիչ ակռաներ
չունեցողները չեն կարող յատակ խօսիլ եւ հըն-
չել :

Հարիչ արածանց պաշտօնն է կերածնիս կարել,

ինչպէս վերին եւ ստորին համափշը իրարու վրայ գալով մկրատի նման կը կտրեն :

Կորիչ արածանց պաշտօնն է սնունդներն եւ մասնաւորապէս միոք կրծել (1) (բգքակել) :

Մանեկ արածանած, ծամողութեան բուն գործիքներն են . ասոնց իրարու վրայ սւնեցած շարժումը ջաղացքի քարերու շարժման կը նմանի, որով կը մանրին սնունդներն եւ այս մանրողութեան պատճառու, ազօրիք ալ կը կոչուին :

Բայց այս բնական եւ խիստ իրաւացի պատճառներով, այսինքն ուտելիքը կտրել, կրծել, մանրել ու լորձով զանի կակուզ խմբի վերածելով դիւրաւ կլանելի յօրինողն ամէնտհրաժեշտ, անխախտ օրէնք եւ կարեւորագոյն բնախօսական պաշտօն մ'է :

Այս ըստծնուս ձշմարտութիւնն ապացուցանելու համար մեր բժշկական 30 ամեայ փորձառութեամբ կ'ըսենք, թէ անսնք, որոնց ատամունք, որ եւ է հիւանդութեամբ, արկածիւ կածծերութեամբ խախսար, կորբած, փոռծ եւ կամ թաքած են, կերածնին դժուար, ուշ եւ երրեմն ալ բնաւին մարսել չկարենալնուն համար, ենթակայ են՝

1. Դժուարամարսութեան

2. Որկորի (ստամոքս) տկարութեան

3. Աղեաց շատ մը հիւանդութեանց, եւ հետեւաբար ոչ միայն ցաւով եւ հեծութեամբ կատրին, այլ շարունակ թերի սնունդ առած ըլլալնուն տոթիւ ալ, արեան նուազութեան տխութ հետեւանքով յաճախ կ'ըլլան վաղամեռիկ :

(1) Մասկերաց և մանաւանդ շուներու եւ շնազգեաց այս ականաներն իրենց մանգեան համար խիստ զօրաւոր ըլլալնուն, շնաստամունք ևս կը կոչուին :

8. Շարունակ ի եթիող ատամանց անհանգ-
դուրժելի ցաւերու ենթակայ չըլլալ:

9. Այսպէս միշտ չնորհալի եւ վայելուչ կեր-
պարանք ունենալ եւ

10. Խօսք կամ ընթերցումն յստակ արտա-
սանել:

Ահա բոլոր տառնք միմիայն ակռաներն առողջ
պահելով կրնան ըլլալ:

Ատամունք առողջ պահել ըսելով, չէ թէ իբ-
րեւ զարդարանք զանոնք ճերմակ պահել, այլեւ
մեր առողջութեան այնչափ մեծ նպաստ մատու-
ցանով ոյն գեղեցիկ գործիքները փառութեամբ
փհացող ամէն տեսակ պատճառներէ զգուշանալը
հասկնալու է:

Պէտք չէ մոռնալ թէ մարդուս առողջութիւնն-
անվտանգ պահելու, կերածը դիւրաւ մարսել
կարող ըլլալու, որիորի, աղեաց բազում հիւան-
դութեանց ենթակայ չըլլալու համար, հերածը լա-
հաբելու է, լաւ ծամել կարող ըլլալու համար, ա-
ռողջ ակտաներ սանենալու է:

Միշտ առողջ ակտայի տէր ըլլալու համար,
աղայութենէ սկսեալ ցկեանս զանոնք մաքուր
պահելը հանապազօրեայ սովորութիւն կամ ու-
նակութիւն ընելու է:

1. Ընկոյզ, կաղին, փիստակ կամ որեւէ կարծը
եւ ոսկորուտ բան ակտաներով չկոտրել:

2. Կար կարելու եւ ուրիշ առթիւ դերձանի
թել կամ այսպիսի ինչ ակտայով չկտրել:

3. Թոյն պարունակող ամէն տեսակ ոգելից
ըմպելիք եւ օղի բնաւ չգործածել:

ԳԼՈՒԽ Գ.

ԱՐՈՂՁԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԱՏԱՄԱՆՑ

Ատամունք ոչ միայն մարդուս դէմքին
ըսկ վայելչութեան, այլ միանգամայն արտա-
սանութեան եւ մանաւանդ մարսողութեան ան-
հրաժեշտ գործիք ըլլալով, մեծ խնամոց ու ա-
ռողջապահական ամէն զգուշութեանց կարօտ են :

Աւստի անոնք որ առողջ ապրիլ կ'ուզեն (գիւ-
տենք թէ ամէն ոք կ'ուզէ), բայց կարի սակաւք
աղջապահիկ օրինաց համաձայն կ'ապրին) պարտին
ուշի ուշով ուսանիլ հետեւեալներն եւ զանոնք
անթերի գործածել:

1. Կերածը դիւրաւ մարսել. հետեւաբար՝
2. Մարսողութեան պաշտօնը չխանգարել, եւ
այնու՝

3. Որկորի ու աղեաց հիւանդութեանց ըստ
կարելոյն քիչ ենթարկիլ.

4. Մարմնոյ նիհարացուցիչ պատճառներէն
զգուշանալ.

5. Ժամանակէն տռաջ ծերացնող զեղծումնե-
րէն հեռի կենալ.

6. Արեան կորովը չակակսեցնել.

7. Յաւով եւ հեծութեամբ չտառապիլ.

4. Մարսողութիւնը խանգարող կամ դժուառ քացնող ուտելիքներէ ու խմելիքներէ զգուշանալ:

5. Որոշեալ ժամանակով կանուխս պառկիլ եւ կանուխս ելել:

6. Որեւէ եղանակի մէջ գիշերուան ցուրտ օգին դուրս չի մնալ եւ խոնաւութենէ զգուշանալ:

7. Ուղեղը միօրինակ ու չափազանց աշխատութեամբ չյոդնեցնել:

8. Ուղեղը միշտ տաք եւ գլուխը զով պահել:

9. Ակրաները մաքուր եւ ճերմակ պահելու նպատակով, թէ օտար երկիրներէ եկած եւ թէ երկրին մէջ հոչակաւոր անուններով ու տիտղոսներով, գոյնզգոյն շիշերով, գեղեցիկ տուփերով, սոկեզօծ թուղթերով զարդարուած, պատրաստ եւ մանաւանդ ամէն նաևսակ լրագրաց մէջ մէծ գովեստներով հռչակուած որեւէ ջուր, իւզ եւ մանաւանդ փոշի բնաւ չգործածել, որովհետեւ ասոնց ամէնքն ալ հապարէ, պէտի նէ եւ մանաւանդ մնդեղէ եւ ոնդիկէ բազմադրեալ խիստ սոսկալի թոյներ կը պարունակեն:

10. Եթէ ակւայ մը ցաւիլ սկսի, անմիջապէս քիշին դիմելու է, վասնզի նա միայն կարող է գտնել յայտնել ցային պատճառը, այսինքն որկորի կամ կազմուածքի վերաբերեալ, ջերմի կամ ջղային տկարութեան անուղղակի պատճառավ յառաջ կուգայ ցաւն եւ կամ ուղղակի նոյն ինքն ատամնական խօթութենէ պատճառած է. քիշին այս տարբերութիւնն արհեստէ ճանաչե-

զով կարող է պէտք եղած գեղերը տալ կամ ի հարկին վստահելի ատամնարուժի մը խարել ի դարման:

11. Նոյնպէս ամէն անսնք, որոնց ակռաներն արգէն սեւցած, վստած, կարած կամ թափած են, եթէ կուզեն որ ատամնաց միացեալ մասին առողջութիւնը բալորովին չկորոնցնեն, պարտին անմարտողութենէ, մարտողութեան խանգարումէ, սրկորի, աղեաց հիւանդութիւններէ զգուշանալ:

Ոհտ այս տեսութեամբ անհրաժեշտ է միշտ ի հարկին դիմել հմուտ եւ խղճամիտ ատամնարուժի մը, որ կարող է արհեստական ակռայներ զետեղել պակաս կամ վաստած ակռաներու տեղ վստահ ըլլալով որ արգի ատամնարուժութեան ողջպահիկ արհեստն յաջողած է ընական ատամնաց թերին ըստ կարի լնուլ:

Եղբակացութեան

Ով որ ակռաները մաքուր եւ անաղարտ պահել կը վափաքի, պէտք է վերոյիշեալ առողջապահական պատուէրները չմունալով բատ այնմ կանոնաւորէ իր կեանքը, մանաւանդ հետեւեալ երկու ողջպահիկ եւ ձրի գարմաններն ամէն օր, առանց զանցառութեան եւ տղայ հասակէն սկսեալ չարունակէ գործադրել:

Առաջին : Որ եւ է բան ուտելէ յետոյ հաւու
փետուրէ յօրինեալ կամ փայտեայ եւ միայն փայ-
տեայ շիւլերսվ ակռաներուն մէջտեղերը մնա-
ցած կերակրոց ամէնչն մանր փոսրաւքն ամեռ-
նայն զգուշութեամբ հանել (ըստ Տօք. Թորդոմ-
եանի բնաւ բան մը չգործածել նախապատիւ է) :

Երկրորդ : Ամէն առաւոս ելլելէ , ամէն երես-
կոյ պառկելէ , ծխելէ (եթէ գժրախտաբար սոս-
վոր էք) որ եւ է բան ուտելէ եւ խմելէ յետոյ ,
կակուղ վրձինով կամ մասով , մաքուր եւ պաղ-
ջրով բերանը լուսնալու է . ուրիշ որ եւ է հե-
ղուկ , ինչպէս որ քիչ մը վերն ըսինք , ոյլեւայլ
բաղադրական ջուր , իւղ կամ արդուզարդից փո-
շիներ բնաւ չգործածել . զի միշտ վնասակար են .
այլ մաքուր ջուր եւ միմիայն պարզ , բնական
ջուր գործածելն անհրաժեշտ պայմանն է :

Զի հաւունելուն առաջնական նիմ է :

ՅԱԿԱՌԱՆԱԿԱ

ԱՌ

ԾՆՈՂՍ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՍ

Կաթի առամունք առժամանակեայ անդամ-
ներ են , այսինքն սահմանաւոր միջոցի մը հա-
մար յատկացեալ . իսկ մնայուն առամունք մին-
չեւ ցկեանս կոչուած են տեւել . ասոր համար է
որ առաջիններն՝ երկրորդներին աւելի պակաս
դիմացկուն եւ աւելի ենթակայ են թափելու ,
ինչպէս առամնամիսերն աւ աւելի մեծ եւ աւելի
դժայուն են :

Այս պատճառաւ կաթի առամունք մնայուն
ակռաներէն աւելի մեծ խնամոց կը կարօտին :

Տղայք ընդհանրապէս բոլորովին անխնամ են
իրենց առամանց . ուստի ծնողք եւ գաստիա-
րակք եւ մասնաւորապէս մայր մը պարտի խնա-
մել աղայոց առամունքն եւ նոցա փափուկ տա-
րիքէն սկսեալ ակռաները մաքուր պահել սով-
րեցնել . համոզել զանոնք , թէ երեսն ու ձեռքք
լուսնալու նման ակռաներն ալ լուանալն անհրա-
ժեշտ ու օգտակար է միշտ մարմնոյ ընդհանուր
առողջութեան :

Տարին երկու անգամ կանոնաւորապէս տղա-
յոց ակռաներն առամնաբուժի մը քննել տալու է :

Տղայ մը վեց աարեկան եղածին պէս , մայր մը

օրէնք ընելու է ժամանակ առ ժամանակ տղուն
բերանը քննելով ատամանց թիւը ճշգել:

Տղայոց ատամունք առողջ ու անվլաս պահե-
լու համար, պէտք է զգուշացնել զանոնք, որք
կերակուրի ատեն ջուր չխնեն, բայց կերակուրէ
առաջ եւ յետոյ ու զածնուն չափ խմեն հոգ չէ:
Կերածնին միայն լորձունքով թրջել սովորելու
են, զոր բնութիւնն առատօրէն չնորհած է. ե-
թէ այսպէս ընել սովորին, կերակուրնին առելի
երկար կը տեն է, որով կերածնին առելի շատ եւ
լաւ ծամած կ'ըլլ'ո՞, որ խիստ օդատակար է մարմ-
նոյն ընդհանուր առողջութեան:

Ատամունք ամէնէն առելի արշալուսի մօտ կը
վկասին, ցորեկ ատեն բերնի ու ծնուտի շրու-
նակ շարժումն ու պառկելու ատեն բերանը պարզ
պազ ջրով ցողուելու սովորութիւնն ամէնէն զօ-
րաւոր եւ ընտիր նախազգուշական միջոցներ են.
Եթէ երեկոյին բերաննին չլուանան, կերակուց
փառթուքը միջատամները մնալով փառթիւն ա-
ռաջ կը բերեն եւ ատամանց վկաս կուտան: Ահա
ասոր առջեւն առնելու համար պառկելու ատեն
տղայոց բերանը ցողուել առլէ ու ցուցամատ-
նին ջրով թրջելէ յետոյ փաշխացեալ կաւիճի մէջ
թաթիւելով անոնց սոսորին փորի մանրիչներու
միջատամները ծեփելու է:

Ծնողք պարափին առայքը վարժեցնել փոխանակ
բերնի, քթէն չշշել:

Հիւանդաւթեանց ատեն, մանաւանդ թաքա-
տալ, ժանախսու, ցախցաւ, ցնցլատապ, խելա-
պատակատապ, ծաղիկ, կարմրախս, կեղծմաշկ

ԳԼՈՒԽ Զ.

ԱՐՅԵՍԱԿԱՆ ԱՏԱՄՈՒՆՔ

Իինչեւ ցարդ խօսեցանք մարդուս բնական
ատամանց վրայ՝ բայց մարդոց ապրելու եղանա-
կէն, բնական ատամանց ժամանակէն առաջ թա-
փիւով, արհեստական ատամանց գործածութիւնն
ալ սափառզարկան եւ ընդհանրական ըլլալով հարկ
է այս մասին ալ պէտք եղածը սովորիլ:

Դամի եւ առաջ ըսենք թէ ինչ պաշտօն որ ու-
նին բնական ակռաները նոյնն ունին նաեւ ար-
հեստականք. անոնք որ գժբախտարար զուրկ են
բնական ակռաներէ, կերածնին գիւրաւ մարսե-
լու եւ մարսուզական պաշտօնի խանդարումէ, որ-
կորի եւ աղեաց բաշլում աեսակ հիւանդութիւն-
ներէ ազատ մնալու համար, ամէն զոհողութիւն-
ի գործ գնելով անպատճռ արհեստական ակռայ
գործածելու են:

Ջմունալով միշտ յիշելու է թէ, այժմեան մա-
նաւանդ մայրաքաղաքաց ժողովրդեան ընդհան-
րապէս գժաւարամարտութեան, որկորի եւ աղեաց
հիւանդութեանց պատճառներուն ամէնէն գլխա-
ւորներէն մին է առ ի չգոյէ բնական եւ արհես-
տական ատամունց, կերակրոց պէտք եղածին չա-
մած, ասի բժշկական վիճակագրութեամբ իրրեւ

Թուարանական ճշմարտութիւն հաստատեալ է :

Երկրորդ .

Ինչպէս որ ամէն զգուշութիւն ի գործ դնելու է, բնական ակռաները միշտ մաքուր, ճերմակ եւ անհօտ պահելու, նոյնպէս ալ արհեստական ակռաներն նոյն վիճակին մէջ պահելու ամէն զգուշութեանց կարօտ եւ արժանի են :

Արհեստական ատամունք եւս բնաւ, որ և է հոգունենալու չեն, մանաւանդ որ արհեստական ակռաները թէ շինելու եւ թէ տեղաւորելու համար գործածուած ամէն տեսակ նիւթեր ըստ ինքեան եւ բնականարար անհօտ են :

Ուստի երբ արհեստական ակռաներ գործածողի մը բերանն, այսինքն ակռաները գարշահոտին, նշան եւ տպացոյց է նոցա անմաքուր պահուելուն կամ արհեստական ատամանց շուրջը գտնուող լինտերու, որկորի եւ աղեաց հիւանդութեանը :

Ուստի եթէ լինտերն, որկոր եւ աղիք առողջ ըլլուվլ բերնի գարշահոտութիւնը միմիայն արհեստական ակռաներէ ծնունդ կ'առնեն, նոցա մաքրութեան վերարերեալ զգուշութեանց դիմելու է :

Արհեստական ակռաները միշտ մոքուր պահելու եւ որ եւ է գարշահոտութեան ենթակայընելու չէ, այլ առաւու եւ երեկոյ բնական ատամանց համար գործածուած, բայց քիչ մ'այլ աւելի պինտ եւ հաստատ, ամուր մազերով շինուած գրձինով մը շփելու է. բնական ակռաներու համար յանձնարարեալ ակռայի փոշիով մը,

իսկ հետեւեալ ջուրն ալ պէտք է գործածել արհեստական ակռաները լուալու համար. ինչպէս.

Սալիսիքի թթու

մէկ տրամ

Քափուր

մէկ տրամ

իննըսուն աստիճանի ալքօլ

երեք արամ

Զուր

հարիւր տրամ:

Այս բաղադրութենէն մէկ ապուրի դըլալ յիսուն տրամ ջրոյ մէջ խառնելով 10—15 վայրկեանի չափ, արհեստական ակռաները մէջը դնելու է եւ յետոյ բարակ լաթով մը չորցնելով բերանը տեղաւորելու է :

—————

ԹԱՇՈՒՅՈՒՆ

Ատամանց առողջապահութեան վերաբերեալ օրինաց գործադրութեամբ, ատամաննք եւ լինող միշտ առողջ մնալուն ապահով ըլլալով հանդերձ կը խրատենք՝

Առաջին :

Օտար քաղաքներէ եկած զանազան փոշիներու գործածութենէն զդուշանալ եւ առանց բժշկի խորհրդոյ որեւէ ակռայի փոշի ջուր եւայլն բնաւ չգործածել :

Երկրորդ :

Ակռաները միշտ առողջ, ճերմակ եւ մաքուր պահելու ամէնէն ընտիր եւ լաւագոյն միջոցն է պարզ պաղ ջուրն :

Երրորդ :

Անոնք որ ակռաները մաքրելու, լինտերն ուժովցնելու պէտք ունին, զանոնք իրենց ամէն պարագաներովը միշտ առողջ պահել կ'ուզեն, կրնան ամենայն ապահովութեամբ գործածել մեր յանձնաբարութեան համեմատ Արքունի Պալատան քիմիագէտք Տօք. Պօնկովսքի փաշայի, Ծաննիի, Աբէրիի, Նորին վեհափառութեան անձնական գեղագոր-

պետ վսեմ. Պէքիր էֆէնտիի և մասնաւորապէս Մայրաքաղաքիս հմտութ և փորձառու Ատամնաբոյժ էֆէնտիներու խորհրդակցութեամբ պատրաստեալ ակռայի փոշին, որ ամէնէն տնտեսականն, առողջականը, գնովն ամէնէն աժանն, նպատակաւը միակ մարդարականն է, գոյացեալ շահն ազդային հաստատութեան մը յատկացեալ ըլլալուն համար :

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅՑ

~~~

1. Յիշատակարան .
2. Աղդ .
3. Յառաջաբան .
4. Գլուխ Ա. Բնախօսութիւն ատամանց :
5. Գլուխ Բ. Կաղմախօսութիւն ատամանց :
6. Գլուխ Գ. Առողջապահութիւն ատամանց :
7. Եզրակացութիւն .
8. Յաւելուած առ ծնողս և դաստիարակս
9. Գլուխ Դ. Ախտաբանութիւն ատամանց :
10. Յաւելուած առ ծնողս և դաստիարակս
11. Գլուխ Ե. Դեղաբանութիւն ատամանց :
12. Գլուխ Զ. Արհեստական ատամունք :
13. Ծանուցում
14. Յանկ նիւթոց

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

40 Համուր

Կազմակերպութեան, Բնախօսութեան և Արտակարգութեան

1. Առամանց
2. Աչքի
3. Ականջի
4. Բժիշկ
5. Աւզեղի
6. Մորթի
7. Թոքի
8. Արտի
9. Ստամոքսի
10. Ազեաց
11. Լեարդի
12. Փայծազի
13. Երիկամանց
14. Ծննդական անդամոց
15. Զեռաց
16. Ատից
17. Զիղերու
18. Արեան
19. Զրոյ
20. Գլնովոթեան

21. Մարմնամարզութիւն
22. Վարժարան
23. Բնակարան
24. Տաճար մուսայից
25. Ընտանեկան խօսակց.
26. Ամուսնութիւն
27. Տարափ. հիւանդութիւն
28. Բաղանիք
29. Կիրք
30. Երաժշտութիւն
31. Խնայողութիւն
32. Ընտանի անասոնք
33. Օդափոխութիւն
34. Քօրսէ
35. Ծիւրական ախտ
36. Գաղղիական ախտ
37. Կեանք գաւ. Ազգայնոց
38. Հիւանդութեան պաճք.
39. Կաթնտուութիւն
40. Աշխատութիւն

ՀՀ Ազգային գրադարան



NL0337418

